

սուած գիրք մը թարգմաններ էր, որ շատ համբաւ ձգեց: Այբլէս անուանով երիտաւ սարգ մը գիտնալով թէ աս մատենադրին անուանը դեռ շատ տարածուած չէ, մասնաւոր օրինակ մը աս գրուածքէն իր ձեռքովը գրեց՝ քանի մը սրբագրութիւններ ալ վրան ընելով, ու ինքըզինքը հեղինակ հրատարակեց ան գրութեայնպիսի համարձակ ու վստահ կերպով մը, որ Սէքէնսեայ գրուածքը տպագրողները հարկադրեցան բողոքել ատենի առջև ու դատաստան բանալ անոր դէմ:

Սանկի տիկինը անգամ մը ամենամեծ բանագողութիւն մը ըրաւ: Ղաշինք դրած էր ինքը Աօրէ կոչուած գրավաճառին հետ 400 Քրանգ վարձք առնելով՝ տղոց համար Առօթն համայնագէտ Բառօրք մը շինելու: Ստակը վճարուեցաւ իրեն. և գրուածքը տպագրելու միջոցը՝ իմացուեցաւ որ ասիկայ ամենաձիշդ գաղափարուած էր նոյն նիւթին վրայ գրուած գրքէ մը, որ տպուած էր ՚ի 1820: Ան ատեն տպագրողը դատաստանի ելլելով՝ ետ առաւ իր ստակն աս տիկինէն:

Սէպէտ և, ինչպէս տեսանք, եղան բանագողեր, որ ուրիշի մտքէն արտագրուած ամբողջ գրուածքներ իրենց սեփականեցին, բայց գտնուեցան այնպիսիք ալ՝ որոնց փառասիրութիւնը աւելի նուազ էր, և որոնք գոհ եղան պղտիկ բանաստեղծութիւններ յափշտակելու: Վինկընէ գաղղիացին Պրըզանտի մէջ քերթութիւն մը շինած էր. երբոր չորս տարիէ ետքը՝ 1772ին Ղարիզ եկաւ, և ուրիշներուն հաղորդեց զան, օրինակները ձեռքէ ձեռք անցնելով՝ բանը ան աստիճանի հասաւ, որ քանի մը զանազան անձինք անոր հեղինակ ինքըզինքնին անուանեցին. և Վինկընէ անհաւատալի աշխատանքէ ետքը հազիւ կրցաւ համոզել զուրիշները՝ որ ան քերթուածը իր մտաց ծնունդն էր:

Արիշ անթիւ գրականական գողութիւններ ալ կան. մենք հիմա տեսնենք համառօտիւ մը հմտական գրքերէ եղած յափշտակութիւնները: Տրիթեմո

սի Բաղճափրոթեան թարգմանութիւնը, զորն որ Ղալանժ երկասիրեր էր, Ղամինիկոս Հողղինկա ըսուած մէկընորէն տպագրեց 1620ին իր անուամբը, ու յառաջաբանին մէջ կը գրէ թէ աս գրուածքին վրայ խիստ շատ աշխատած էր, առանց յիշատակելու ամենեին հեղինակը կամ թարգմանիչը: — Սէլիէ գաղղիացին Ղիւսինժ մատենագրին մէկ պատմական գրուածքը հրատարակեց իր անուամբը, կարծելով թէ հեղինակը մեռած է. բայց Ղիւսինժ ան ատեն Ղարիզ կը գտնուէր, ու ամբողջ հանդիսապէս բանագողը: — Արժեւորը տը Ղիւրիւն բանասէրը՝ իր Ղթենէոսի ըրած տպագրութեան մէջ վեց հազար երկու հարիւր ծանօթութիւն Ղազաւպոնէն առաւ օրինակեց. և ետքը՝ Տոմէնիքեայ պէս նախատալից խօսքեր ալ անոր դէմ աւելցուց ՚ի նշան երախտագիտութեան:

Հոս կը լմնցընենք յօդուածնիս, ան դրադարձութիւն մը ընել տալով մեր ընթերցողներուն, որ բանագողութիւնը միշտ՝ եթէ կանուխ և եթէ ոչ՝ երևան կ'ելլայ, և թէ ոչ երբէք այս տեսակ անձինք հաստատուն յարգ ու համբաւ ունեցած են մատենագրական պատմութեան էջերուն մէջ:

Ա Ք Ս Ո Ր Ն Ա Լ Ն Հ Ո Պ Ի

(Տես նրև 321):

Ղարիամ առանց անոր գրկէն բաժնուելու, հանդարտ ու գորովանօք երեսը նայելով պատասխանեց.

— Ղիրելիդ Աուբէն, դու կը կարծես որ սիրտս պաղած է. իսկ ես ընդ հակառակն բողբոլիւն կ'այրիմ, կը բորբոքիմ: Ղու ալ մօրս պէս մի մեղադրեր զիս, իբրև թէ ես ապերախտ եղած ըլլամ ու սիրել չգիտնամ. ես երկնային սիրոյն ճառագայթ մը սիրտս ընդունեցայ, և թէ որ գիտնայիք թէ ինչպէս կը բորբոքէ զիս, ոչ դու և ոչ մայրս կրնայիք մեղադրել զիս թէ զձեզ չեմ

սիրեր : Սիրտս ալ չկրնար սիրոյս բոր-
բոքումը պարունակել : Ըստուածային
սէրը առ Ըստուած կը վերադառնայ ,
բայց յետ իր մէջը բովանդակելու ամե-
նայն սէր :

— Ի՞նչ որ այդպէս է , դողդոջուն ձայ-
նով մը սիրտը ելած ըսաւ Ռուբէն , ու-
րեմն զիս բոլորովին սրտէդ դուրս չես
հանած : Արեմն կը յիշես , Սարիամ ,
մեր խոստմունքները , կը յիշես մօրդ
դիմացը իրարու տուած ոսկի մատնինիս
և կը հաւանիս . . . ինծի հարսն ըլլա-
լու : Ռուբէն ամբոխեալ կերպով անոր
երեսը կը նայէր , ու հազիւ թէ կակա-
զելով խօսքը կրցաւ լմնցընել :

Սարիամ երկնային աչք մը արձակեց
անոր վրայ , յորում Ռուբէն իր պատա-
նեկութեան ամէն հրապոյրները վա-
ռուած տեսաւ :

— Ի՞նչ է այն որ երկու օր մահուան
ձարակ եղաւ վրադ վախ մը ու խոր-
շում մը չբերեր , սիրելիդ Ռուբէն , ա-
հա քեզի իմ աջս , քուկդ է անիկայ ,
ինչպէս քուկդ է նաև իմ սիրտս :

Ընչափ անկարծելի էր այս բանս ,
որ Ռուբէն այնպիսի երջանկութեան
մը հասնելուն չէր կրնար հաւատալ :
Արախութեան անչափութիւնը՝ յու-
սահատութեան անչափութեանը վրայ
գալով , անշարժ մնաց . քաղցր յափշտա-
կութեամբ մը վերացած լին Սարե-
մայ վրայ կը նայէր : Ար վախէր խօսե-
լու , չըլլայ թէ այն սիրոյ տեսիլը որ իր
վրայ կը փայլէր չվերանայ իրմէ :

() րիօրդը շարունակեց խօսքը .

— Միակ ուխտս որ ունէի դեռ կա-
տարելու երբ երկինքը բնակեցայ , այն
էր որ քեզի հետ զուգակցիմ , ով իմ բա-
րեկամս : Ա՛հ , որչափ գեղեցիկ պիտի
ըլլար մահս , թէ որ քեզի երջանիկ
հարսն եղած ըլլայի : Իս առանց քեզի
պակաս բան մըն էի . հոգիս ոչ իր բոլոր
զօրութիւնը և ոչ իր բովանդակ գեղեց-
կութիւնը ունէր :

Ի՞նչ իմ էութեանս կէսն էս , կրկնեց
նորէն , կաթողին սիրով Ռուբէնին
յենլով ու ցած ձայնով հետը խօսելով .
դու ես իմ անձիս լաւագոյն ու մեծա-

գոյն կէսը , և մեր հոգիները օր մը պիտի
զուգակցին յաւիտեանս մաքուր գրկա-
խառնութեամբ , որպէս զի մէկմէկով
աւելի կատարեալ եղած , փոխանակաւ
ժառանգեն սէր և իմացականութիւն ,
իրենց երկնաւոր արարիչը սիրելու , ըմ-
բռնելու ու փառաւորելու յաւիտեանս
յաւիտենից :

Սիրելիդ իմ Ռուբէն , կրկնեց նորէն
յարուցեալ օրիօրդը , այնպիսի քաղցր
ձայնով մը , որ կարծես թէ թռչնեկի
մը թռեցուն թէթե շքմանը կը նմա-
նէր . սիրելիդ իմ Ռուբէն , զուր տեղը
չէ որ գտանք զիրար այս կենաց ճանա-
պարհին վրայ . զուր տեղը չէ որ քաղ-
քէդ ելած՝ ասանկ հեռու տեղ մը ե-
կար զիս գտնալու : Մեր քաղցը մէկ-
մէկու հետ զուգակցեր էր յառաջ քան
մեր ծնանիլը . քու հոգիդ իմ հոգւոյս
իրական մասն է , և պէտք է որ անոր
հետ միանայ : Ա՛հ , ո՛ւր էր թէ մէկ-
տեղ մեռնէինք , կրկնեց Սարիամ , կա-
պուտակ աչուրներն երկինք վերցընե-
լով , ա՛հ , ինչո՞ւ քու վշտերդ դեռ չմըն-
ցան . մարտիրոսութեան արիւնը քու
գլխուդ վրայ չէ կաթած , ինչպէս իմ
գլխուս վրայ կաթեր է երբ մօրս ծոցն
էի : Ընայիսի արիական արիւնը լուա-
ցեր է զիս , և պանդխտութեան օրերն
ալ ինծի համար կարճըցան : Իսայց դու ,
դու դեռ շատ ատեն պիտի ուշանաս .
դու՝ հոս պիտի հեծես առանց ինծի ,
խեղճ Ռուբէն . . . : Ըս ըսելով՝ ար-
տասուօք ուռած աչուրները անոր վրայ
դարձուց :

— Սարիամ , ցանկալիդ իմ , ըսաւ
Ռուբէն սիրովառ ձայնով , միայն մեր
երջանկութեանը վրայ խօսինք . երկայն
օրեր ունինք երկրիս վրայ ուրախանա-
լու . ըսէ ինծի , կրկնէ նորէն թէ իմ
խանդակաթ հարսս պիտի ըլլաս , հա-
զար անգամ օրհնեալ ըլլաս այսպիսի
քաղցր խոստմանդ համար :

— Ըստ , կրկնեց Սարիամ՝ ներդաշ-
նակ ձայնովը , այո , կ'ուզեմ քեզի հետ
միանալ երկրիս վրայ , որպէս զի անմահ
երանութեան օթեանն ալ միշտ քուկդ
ըլլամ :

Ը

Սուբէն վազեց այս բարեգուշակ լուրս Սառային տալու :

— Ս՛վ կրնար երբէք յուսալ, ըսաւ, մայր իմ, մեր սիրելի Սարիամը կը հաւանի ինծի հարսն ըլլալու : Ինքն ինծի ըսաւ, ինքն ինծի ըսաւ թէ իր սրտին ուխտն է իմն ըլլալ : Ի՛նչ ուրախու թիւն, ինքը կամովին ինքզինքը ինծի կը պարգևէ և առանց ցաւու մը ըստուերի : Ի՛նչ գիտես թէ ի՛նչ երջանկու թիւն է Սարեմայ, սրբասէր ու հրեշտակատիպ Սարեմայ փեսայ ըլլալ Ի՛նչ գեղեցիկ ու սրբտաշարժ էր, երբ ձեռքն իմ ձեռքս տուաւ . այն ի՛նչ երկնային աչքով վրաս նայեցաւ Սայրիկ, կարծես թէ երկնից թագուհին էր, որ մեր աղաչանացը նայելով կը խանդաղատի Իսկ զիս ինքն ընտրեց, զիս ինքը սիրեց : Պէտք է որ այսպիսի երջանկու թիւնս կրկնեմ որպէս զի կարենամ հաւատալ . վասն զի չեմ գիտեր ինչէ՞ն է, որ այս իմ եռանդուն փափաքանացս կատարման մէջ անընկճելի տրտմութիւն մը կը զգամ վրաս Սայր իմ, քու աղջիկդ մեզի շնորհուեցա՛ւ միշտ : Ի՛հ հէր, թէ որ զինքը կորսնցրնէնք Ի՛չքին վրայ մէկ անըմբռնելի երկնային փայլ մը կայ, որ զիս կը զարհուրեցրնէ : Օ՛ ինքը տեսնողը կ'ըսէ թէ անիկայ յիրաւի երկրիս վրայ է, բայց հոգին հոս չէ . քիչ մը առաջ, կը հաւատամ, երբ այն խանդակաթ խօսքերն ինծի կ'ըսէր, որոնք զիս զմայլեցուցին, չեմ գիտեր ինչ տխուր ձայն մը սրտիս մէջ ինծի կը խօսէր . “ Օ՛ ինքը պիտի կորսրնցրնես ” :

— Օ՛ իս կ'ահաբեկես, որդեակ իմ, ըսաւ Սառա, ա՛հ, նոյն ձայնը անդադար իմ ականջս ալ կը հնչէ միշտ և կարծես թէ մահուան ժամուն տխրական ձայնն է : Վիշեր ցորեկ, յարթնութեան, քունի մէջ, ամէն ժամ կը լսեմ ես այս ձայնը որ միշտ ինծի կ'ըսէ . “ Ի՛նչմիտ, չէս գիտեր որ անիկայ կը

փախչի քեզմէ ” : Երբ զՍարիամ կը տեսնեմ, որ դէպ ՚ի երկինքը տխուր ծիծաղ մը կ'արձակէ՝ դէպ ՚ի այն հայրենիքը, որ ինքն անդադար ուխտիւք կը խնդրէ, կը սրտամ մէկէն . Ինծի սպասէ, նորէն զիս երկրիս վրայ մինակ մի թողուր . կարծես թէ, ո՛ր Սուբէն, աքսորեալ հրեշտակի մը կը նմանի որ նորէն կ'ուզէ երկինք վերանալ : Ի՛նչ պէս բռնելու է զինքը : Որդեակ իմ, կրկնեց Սառա ցաւագին կերպով աչուրները սրբելէն ետեւ, բոլոր յոյսս հիմա քու վրագ մնաց, երբ փեսայ ըլլաս, ջանա որ մեր Սարեմայ սիրոյ ու գոհութեան կեանք մը վայելել տաս, որպէս զի երկրիս սէր կապէ :

Թ

Սառա ուզեց երագել հարսանեաց պատրաստութիւնները . և որովհետեւ իր բնակած գաւառին մէջ ամենեւին ազգական չունէր որ հարսնիքի հրաւիրէ, կը մտածէր որ այս հանդէսը եկող ամսուն սկիզբները կատարէ . երբ անկէ քիչ մը առաջ Սաթանայելի ծառայ մը եկաւ իմացընելու Սուբէնին որ իր ծերունի հայրը կ'ուզէր նորատիք ամուսնաց նահապետաց օրհնութիւնը տալ, և թէ միտք ունի Երիքովի դաշտավայրերը թողուլ ուր կը բնակէր, ու գալ և իր որդւոյը հետ ապրիլ Վետուրայի երկիրը, քաղցր բնակարան ծերոց :

Սուտի ծերունին պատուելու համար հարկ եղաւ հարսնիքը ուշացրնել : Ի՛նչ ձրեաց եղանակն սկսելու վրայ էր, ձամբաները որ օրուան վրայ աւրուելու հետ էին, ասանկով իրեք ամիս Սաթանայելի գալուն սպասեցին :

Ի՛յս միջոցիս Սարիամ քաղցր և սիրալիր, բայց միշտ տխուր, հարսնութեան բոլոր հանդերձանքը Սառայի թողուցեր էր : Աւրախանալ կը ցուցընէր երբ մայրը իրեն համար պատրաստուած զարդարանքներն կը ցուցընէր : Սակայն այն թափանցիկ ու փայլուն քօղերը, այն ազնիւ ու բարակ նիւ-

Թէ առանց կարի պատմութեանն, Տիւրոսէն ու Սիդոնէն եկած այն փափուկ հիւսուածքներն, այն գեղեցիկ ապարանջանները, որ Հրէաստանի ուրիշ օրիորդաց նախանձը կրնային շարժել, Սարեմայ զբաղեալ աչացը վրայ տպաւորութիւն մը չէին ըներ. բայց մօրը փութաջան ու անհանգիստ խնամքները սիրտը սաստիկ կը շարժէին, ասոնց ալ աւելի սրտով կ'ուրախանար քան թէ շրթամբք :

Սանկահասակ նշանածին ցուցրցած խնամքներն ալ Սարեմայ սիրալիր գորովը կը շարժէին, և շատ անգամ խորունկ մտածութեանց մէջ կ'ընկղմէր : Եւ թէ որ երկուքն ալ զինքը երբեմն մինակ թողուին, կամ աշխատաւորաց վրայ կենալու համար, և կամ անոր հարսնութեան քօղը բանող աղջկանց հոգ տանելու, երբ կը դառնային Սարեմայ քով, զինքը ծունր դրած կը տեսնային, ձեռուրները երկինք վերացուցած, բոլորովին յափշտակուած, կարծես թէ երկնքի հրեշտակաց հետ կը խօսէր :

Արչափ ժամանակը առաջ կ'երթար, այնչափ աւելի Սարեմայ այն յափշտակուիլը ստէպ ու երկայն էր. և կարծես թէ բոլոր իր զօրութիւնը կը սպառէր, ու օր օրուան վրայ մարդկային կենաց զբաղանքներուն պարապելու աւելի դժուարութիւն կը զգար :

Ժ

Վանի մը օրէն 'ի վեր, Սարիամ՝ այն երկայն ու խորունկ մտածութիւնները լմնցրնելէն ետեւ, աւելի սիրով կը գգուէր զմայրը, նոյնպէս իր նշանածին ալ աւելի գորով մը կը ցուցընէր. երբոր երկայն ատեն անոնց վրայ կը նայէր, աչուրները արցունքով կը լեցուէին. ու կարծես թէ այն սիրոյն հետ՝ զոր անոնց կ'ուզէր յայտնել, ցաւագին կարեկցութիւն մըն ալ խառնուած էր : Կարծես թէ հնարք կը փնտռէր մխիթարելու զանոնք վերահաս դժբաղդութեան մը համար, զորն

որ դեռ չէին գիտեր : Սինեւին քովերնէն չէր բաժնուեր, իբրև թէ զանոնք տեսնելը իրեն համար սիրտանք մը ըլլար, զոր քիչ ատեն պիտի վայելէր, և որով կ'ուզէր իր աչուրները յագեցընել, և կամ թէ իր ներկայութիւնը անոնց ուրախութիւն մը ըլլար, որ քիչ ատենէն պիտի դադրէր, ուստի պէտք չէր զանոնք հիմակուրնէ զրկել անկէ :

Սառա ու Աուբէն ալ չէին համարձակեր իրարու խորհուրդնին հաղորդելու. բայց երբեմն երբ Սարեմայ քովէն կը բաժնուէին, մէկմէկու գիրկ կ'իյնային ու հառաչանքնին կ'արձակէին, զոր աղջկան դիմացը ծածկել ուզելով՝ իրենք զիրենք հազիւ կրնային բռնել :

Սերջապէս գեղեցիկ օրերն եկան, և իմացան որ Սարեմայէլ ձամբայ ելեր է ու Վեստուրայէն օր մը հեռու է :

Սարիամ այս լրոյս վեր ցատքեց ու ըսաւ ինքն իրեն .

— Հիմա աղէկ ատենն է : Վու լաւ գիտես, ո՞վ Տէր, ամէն բանի ժամն ու վայրկեանը կարգադրել : Վու կամքդ ըլլայ : Վօղին տակէն Աուբէնին նայելով, աչուրները արցունքով կը լեցուէին, և սրտէն հառաչանքներ կ'արձրկէր : Վստուած իմ, միմնջեց ցած ձայնով, ուրեմն պէտք է որ սրտիս այս մասը երկրիս վրայ թողում : Սերջը տխուր աչքերը երկինք վերացընելով խորունկ մտածութեան մէջ ինկաւ, որ առջի անգամներէն շատ աւելի երկայն տեւեց :

Երկրորդ օրը իրիկուան դէմ հասաւ Սարեմայէլ՝ սանձի վարժած ուժով իշու մը վրայ նստած, և Յակոբ նահապետին պէս՝ հետն առած ծառաներն ու անասունները : Աուբէն զինքը տուն բերաւ :

Սառա տագերօջը դիմացը վազեց, ու զինքը ներս հրամցուց և կրակարանին քով նստեցուց, ուր որ եղևնիի կոճղ մը կը ձարձատէր և մէկ քանի հատ ալ որթի ձիւղեր լուսաւոր բոց կը հանէին. հոն անոր Վնգատեան հին գինիէն հըրամցուց, որ հանգիսաւոր օրերու համար կը պահուէր, և մոխրի տակ եփած

մաքուր ցորենէ կարկանդակ , որ մասնաւոր անոր համար պատրաստեր էր :

Դերն ու Սառան երկայն ատեն իրարու երես նայեցան , վասն զի հազիւ թէ զիրար կը ճանչնային :

— Երկայն ու ցաւազին օրեր անցուցինք , ըսին մէկմէկու , և կեանքերնիս շատ ծանրացած է վրանիս . . . :

Եւ յն առաջին տեսութեան յանկարծական անձկութենէն ետև սկսան ուրախակից ըլլալ մէկզմէկ նորէն տեսնելուն . անցած ժամանակներուն վրայ խօսեցան , և իրենց երիտասարդութեան ցաւազին յիշատակներն յիշեցին , և երկուքն ալ զարմացան թէ ինչպէս առանց դառնութեան այն բաները նորէն կը յիշեն : Եւ յն յիշատակները որ երկայն ատեն սրտերնուս մէջը կը պահէնք , ոսկիէ սափօրներու մէջ պահուած ազնիւ ըմպելեաց կը նմանին , որ հիննալով միայն անուշութիւննին կը պահեն :

Արջը իրենց տղոցը վրայ խօսքը բացին ու մէջերնին հարսանեաց օրն որոշեցին : Պատմեց Սառա իր աղջկան առաքինութիւնները , և իր սիրտը գաղտ կը ձմէր ծանր անհանգստութեան մը բեռին տակ , երբ կը պատմէր այն մասնաւոր շնորհքներն որ Եստուծոյ ընդունել էր :

Ետքը ծերն ալ պարծենալով մը ու գորովանօք իր որդւոյն վրայ խօսեցաւ . ըսելով թէ անիկայ իր ալեացը պարծանքն է ու իր վերջին օրերուն յոյսը : Եւսալ դարձեալ թէ ինչպէս Եստուծոյ զինքը հարստացուցեր էր , և թէ որչափ ոչխար , կալ , և երինջ հետն ունէր բերած ու թէ ինչ արգաւանդ երկիրներ Ռուբէն Բեսորէն դառնալու ատեն ստացեր էր , և թէ որչափ ոչխարի բուրդ և ուղտի կաթ ունէր , ամէնն ալ պատմեց : Եւ յն ազնիւ զինիէն և կրակին փայլուն բոցէն կենդանացած՝ սկըսաւ զուարթութեամբ երկայն բարակ պատմել Բեատուրայի մէջ ինչ ուրախութիւններ պիտի ունենայ : Եւ ծե-

րունի արտեանունքը որդւոյն ամուսնութեամբը պիտի կենդանանան , իր զաւկրներն ու թոռները՝ ձիթենուոյ նորահաս ճիւղերու նման չորս դին պիտի խայտան , իր աղգատոհմը նոր որթի մը պէս պիտի ուռճանայ , և պիտի մտնայ իր երիտասարդութեան այն դառն օրերը , կամ թէ երբէք միտքն ալ գալու ըլլան նէ , այս իր երջանկութիւնը աւելի պիտի քաղցրացընեն :

Մինչ ծերունին այսպիսի քաղցր մը տածութիւններով կը ճխար , մօրը հետներս մտաւ Սարիամ , տիուր , երկրիս վրայ շատ ժամանակ չունենալուն համար , նման աչնանային արեգական յետին ճառագայթի մը :

Երբոր տեսաւ զՍարիամ ծերունին , ապշած մնաց .

— Եւս օրիորդը երկրաւոր արարած մըն է արդեօք , ըսաւ որդւոյն , որ նոյն ատենը ներս կը մտնէր : Մըջափ ժամանակէ ՚ի վեր է որ հրեշտակները մարդկանց հետ կը բնակին :

Եւս ծերունին և քանի մը արցունք սկսան թափիլ իր տկար բբերէն :

— Օյս չէս օրհներ ուրեմն , հայրիմ , ըսաւ Սարիամ , Եւթանայելի քովը մօտենալով :

— Եւստոր իմ , օրհնեալ ես դու յամենայն դատերս Հրէաստանի : Եւս քանի կու գոյ քեզի ինծի պէս խեղճ մեղաւորի մը օրհնութիւնը :

Եւ Եւթանայել քիչ մնաց իր սպիտակ մազերովը Սարեմայ առջև պիտի խոնարհէր , վասն զի օրիորդին ձայնը , կերպարանքը , ճառագայթափայլ գլուխը՝ իր սիրտն արմատէն շարժեցին :

կը շարունակուի :

